

Ու, սրաբէսզի քմահաճ կամայականութիւններ չայլայլին ձեռնարկին նկարագիրը, հարկաւոր է որ, ինչպէս լսուեցաւ, հոգերը վերին իշխանութիւնը և հսկէ անոր վրայ. Թիւրքիոյ մէջ՝ Կ; Պոլոյ պատրիարքարանի աշայ հօսնակին ով, գաղութայացութեան մէջ՝ Երուսաղէմի Ալիսոն ով, ու Հայուսանին՝ մէջ Էջմիածնի Ալրարատու ով, որուն երեսումին կը սպասնք ակնդէտ:

Ազգային և կեղծցական համազումարէն ալ առաջ, ու զայն իսկական արդիւնաւորումի Ենդունակ գարձնելու համար նոյն իսկ կը կարծենք թէ անհրաժեշտ է նախապատրաստական այսպիսի աշխատանք մը:

Արտաքրոյ Հայուսանին, հայութիւնը արամագիր է լսելու այս ոգուով իրին ըլլամիք հրաւէր մը. իսկ թէ Հայուսանէ ներս որքան սիրալիր պիտի ըլլար յօժարութիւնը այդ մասին, Միւռունօրհնէքի առթիւ Մայր Սթոռոյ հովանինին տակ հանդիսաւորուած ոգեւորութիւնը ցոյց տուաւ արդէն:

Այս թէ Եկեղեցւոյ քարձրագոյն իշխանութիւնը ի՞նչ պարտ էր ընել ցարգ, և պարափ ընել այսուհետեւ ևս, երբ ուշ չէ տակաւին, որպէսզի մեր հաւատքի կազմածին մէջ իրապէս չնրկիցուի Բերամիւսի Սայլը, ու մեր գաղուան սերունդները մոխրակոյտ մը չգտնեն հոն՝ ուր պատռական նախնիք հազար ու թիւր տաժանքի և տանջանքներու զնով կանգնած էին վառքի և պատռոյ ամէնէն անմահ յիշատակարանը:

ԳԱԶԻՒՐԻ

ԹՈՐԴԱՄ ԵՊԻՍԿՈՊՈՒ



Լուսն նարզը ամենամեծ Տէղոսն է մարզոց զոյթքան: Մարզոց ներկայութեան ամեայ շինգերին մէջ՝ Մէր բաւսկան արարացումը Հռովառութիւն մեր արժանապատութեան հոգին օժուած ըլլաբուս: Գրաւականը թէ պիտի լին մը, որուն անպարզքիւի աշխարհն եղած էր իր զիւղին լւանափակ հորիզոնը: Մարքս չի անցներ օր մը՝ իրականութիւնը լոյսի տակ զնել, և ո՛չ կ'երեւակայէի 60 տարի հաքը հաջուեսպահնանչի մը հանդիպիլ, որպէս զի օրը օրին տեսածներս և լսածներս յուշատերի մը աւանդէի:

## ԿԻԼԻԿԻՈՅ Ս. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՆԱՄԱԿԸ

Սիօնի նորոց նաւարակութեան մեռնութեաւ ոռքի՝ դիմած էին Կիլիկիոյ ալիքաւ. Ս. Կաթողիկոսին, որպէս զի բահեմանի յիշապէի իր զիսցամձներ Սիօնի նաւարակութեան մասին, ինչպէս նույն իր պատուարութիւններ իր խիրացագեաւք ու ամառանալին:

Վեհակ Անակ Կաթողիկոսը բաւենանցաւ նետեալ նախալ զիմ առ մէր նետակերտեան: Նամակ մը, ու իր մերկիմի ունինչով ու սեպ ասնելուն է, և մասնաւորաց կը ներկայացնի պատմութեան առել մը՝ իր կինուպերեան և թէ՝ Սիօնի խիրացագեաւք շահակին: Վասար իր ներզաման բնամ՝ նույն թեամբ իր նետառակեալ նամակը:

Խ. Կ.

Հալէզ, 21 Օունվար 1927

### Գերապատիւ

8. Բարգէն Ս. Եպս. Կիլիկիէրեան յերուսաղէմ

Ստացած եմ Ձեր Դեկ. 30 ամսաթիւը Ն. Ամենապատութեան մեղքակաթ կոչով վերկենցաց Սիօնի Ա. թիւրին հետո: ԱՌքան տարրի ըրութիւն հնոյն ու Նորին մէջ. զուգակշիռ ընել չէ միտքս: Աւաշին թիւր յաջորդներուն յաջողութեան և օգտակարութեան երաշխիքը:

Անգնատ պահանջող մի էք. սրո՞նք են եղեր հանգուցեալ Սիօնի խրազիրները: Ի՞նչ փոյթն էր եարբերզի Եղեղի զիւղին եկող պատանիի մը, որուն անպարզքիւի աշխարհն եղած էր իր զիւղին լւանափակ հորիզոնը: Մարքս չի անցներ օր մը՝ իրականութիւնը լոյսի տակ զնել, և ո՛չ կ'երեւակայէի 60 տարի հաքը հաջուեսպահնանչի մը հանդիպիլ, որպէս զի օրը օրին տեսածներս և լսածներս յուշատերի մը աւանդէի:

1867ի Մէծի պահոց Լուսաւորչի տօնին երուսաղէմ հասայ, ճամբորգութեան յոդնանքի և կեղտի բեռէն ձերբագատուելու Համար Պատրիարքարանի կից ուխտաւորաց լուացքի և լոգանքի յատկացեալ զուուկու միոյն մէջ լոգուցին զիս Մի քանի օր վերջը հօրս հետ Պատրիարքարան կանչուեցանք: Երջանկայիշտատակ Եսայի պատրիարքը կը նստէր Ճմեռուան օսան, այժմ խորհրդարան:

Դանին ներս չմտած, հայրս իր խառնիը հանեց և ինձ ալ հրամայեց իր օ-

թիւակին հետեւիլ . ապա մշտեց սծունկ չուքիրօի հրամանով : Կարծեմ զիւղացիի մանեկան առարկութեանս ՚ի պատասխաննի՝ որովհետեւ և մեր թագաւորին պիտի ներկայանանք» : Մնկաչոք քաշկոտուելով հասայ Պատրիարքի բազմոցին և աջը առի, մի քանի հարցումներէ վերջը յանձնեց բանեկ զարժարանի տեսուչ երզնկացի Մըրկրտիչ վարդապետին, որ 80 թուակոնին միաբանութենէ բաժնուելով կիրկիս զբնաց , Սահակ անուամբ եղիսկոպոսացաւ, և 95ի կոսորածին Աշոտի Ս. Յակոբ վանաքին մէջ յօշտուեցաւ :

Դպրոցի ուսուցիչ էր Տ. Սաւալանեան, ինչպէս և խմբագիր Միմին և քարտուղար Պատրիարքարանի . ուսուցիչ էին Յաբութիւն Զէնճիլճեան Պոլսեցի և Կարապետ պատուելի Արարկիրսի (Մամբրէ Եպո.) : Քննութեան ճգնաժամ մը անցուցինք պարթեանակ և թաւ պերենշու Զէնճիլճեանի առնել . Գործք Առաքելոց մը տուած ձեռքս, քիչ մը ընթերցանութիւն ու մի քանի տող քերականական լուծմունք . բոլոր պաշարս ալ այդ էր . պատմութիւն, թուաբանութիւն, աշխարհագրութիւն և այլն տեղ չունէին պաշարիս մէջ ու կործեմ պատուելինքներն ալ չատ մեծ պաշար չունէին բաց ի Սաւալանէն :

Սիօն կարգալու, հասկնալու և հետաքրքրուելու ի վիճակի չէի, միայն երբեմն մէր աւագ աշակերտակիցներու, Ալեքսան Արագեանի (կիւրեղ Եպո.) Յակոբ Անուշեանի (Պարրիէ Վրդ.) . Տաճատ Պէլէրեանի տպեալ ճառերը և գրաբառէ թարգմանութիւնները կարգալով բերնիս ջուրը կ'երթար թէ «Ե՞րբ ևս ալ գրող-մրող պիտի բլլամ» :

Շատ չանցած Պարիզին Մուրատեանը (Մելքիսեդէկ Արքեպո.) եկաւ, խոշոր և մինչև յօնքերը իշնող վկասվ, վարժարանին մէջ պաշտօն տրուեցաւ, նախորդները հետզհետէ քաշուեցան . Զէնճիլճեան Պոլսիս և Կարապետ պատուելի իր հայրենիքը՝ Արարկիր զնացին : Ա. Գրոց և Եկեղեցական պատմութիւն Պ. Պարեզինը կը զասախոսէր, հայերենի զասերը առժամանակ մի Պ. Ալեքսանին յանձնուեցան . յետոյ Յովհաննէս պատուելի Մաւեանը յաջորդեց . Թուաբանութիւն, գեղագրութիւն և աշխարհագրութիւն Յարութիւն Մարկա-

ւագ (Մովսէս Եպո. Կէօմբիկճեան) կը դասիսուէր :

Եսայի պատրիարք Եղիպառոս զնաց Երուսաղէմի գրաւեալ կալուածներու կարգադրութեան համար և անյաջող վերադաւաւ : 68ին Մուրատեանը և Ալյար Գէորգ Պարխսուտարեանը (Մակար Եպո.) վարդապետ ձեռնազգեց, որոց հակառակ էին Միարաններէն ումանք, զիսաւորաբար լուսաբազետ Կարապէտ եպիսկոպոսուր : Անուունակոչութեան ատեն երր Մակար ըստ Պատրիարքը, մեր զպրաց կարգին մէջ Գէորգ Երէցեանը առանց պատճառի զըսպուած ձիճաղի պոսթէում մը ըրաւ . ժամէն հարքը երր պատճառը հարցուցինք, ըստ . Աւեհներէն լեզուով Մակար կը նըշանակէ է :

69ի Զատկէն առաջ կամ վերջը, Երուսաղէմի Պոլսոյ փոխանորդ Միմէսն Եպո . Սէֆէրեանը և Արագիս Արքեպո . Հասան-Զալալիանը Եղիպատուէն Երուսաղէմ հկան : Պոլսէն Գահիրէ հանգիպելնուն պատճառը դարձեալ կալուածական խնդիրն էր, զոր յաջողած էին կարդաղրել Աղեքսանդրիոյ մէջ զետի խոշոր կտորի մը զոհութեամբ : Ապա այս կտորը կը ծախուի 15 հազար ոսկիի և որուն վրայ այժմ ձիգութիթներու կը բթական հաստատութիւն մը կառուցուած է :

Զալալեանը Գէորգ Դ. Երջանկայիշշատակ կաթողիկոսը Պոլսիս զրկած էր իրրեւ փոխանորդ, բայց Բ. Դուռը չընդունեց, ուստի յերուսաղէմ ուխտն ընելէ յետոյ վերադարձաւ ի Ա. Էջմիածին . իսկ Միմէսն Եպո., որուն կը փոխանորդէր ի Պոլսիս Փիլիպպոս վրդ . Նաճարեան, մի քանի ամիս մնաց և Պատրիարքի հետ խորհրդակցութեամբ՝ ժառան . Վարժարանի երեք ընդունակ աշակերտներ սարկաւագ ձեռնազրել, Պոլսիս զրկել և հոն մասնաւոր դասաւանդութեամբ՝ պատրաստել ժառ . Վարժարանի ուսուցչութեան :

Երեք կոչուածներն էին Պարրիէլ Խապայինց, Մելքոն Յակոբեան Ռոտոսուցի և Մաքսուս Մաքսուտեան Դամանկացի . Երեքն ալ թէեւ շտա յօժար չէին պայմանագրական ծանր լուծին տակ մըտնել, սակայն ուսանելու տենչը, և ապագայ ուսուցչութիւնը հրապուրեցին և Օզոստոսին թէ Սեպտեմբերին երեք սարկաւագները ճամբար ելան Միմէսն Եպիս-

կոպոսի հետ, և Պոլիս եռուզեախ մէջ զըստան. Խրիմհան՝ պատրիարք ընտրուած եւ ճամբայ ելած էր Պոլիս դալու, ընդունելութեան պատրաստութիւն կ'ըլլուէր:

Մեզ ուսուցիչներ սահմանուեցան ֆրանսուերենի համար՝ Յակոբ Ռուկան, մաթէմաթիկիքի՝ Փասզալ Թիւլեան, Թուրքերէնի՝ Խօճա Ռէթէոս, յորմէ օգտուեցաւ առաւելապէս Մաքսուտ սարկաւագ, որովհետեւ արդէն արարախօս ու արարագէտ էր: Մօտերկու տարի շարունակեցինք Երուսաղէմատան մէջ վանական կեանքով՝ առանց Պոլսոյ աջն ու ձախը զիտնալու: Այցելուներ ունէինք, երբեմն Մատթէոս վրդ. Իզմիրիեան (Կրջանկայիշատակ Մատթէոս Կաթողիկոս), յաճախ Կիւրինցի խիջօս կարապետը: Խուաջին և վերջին անդամ Վարդովեանի Կէտիկ Փաշայի թատրոնը գացինք Վարդանանց Տօնին՝ Հայրիկի մէկ ուսկինուէրով, իրեն եղբօրորդի Խորէնին հետ:

Երուսաղէմէն նոր փոխանորդ եկաւ Խորէն վրդ. Մխիթարեանը, որ վերջը եղեսիոյ առաջնորդ Խորէն եպս. եղաւ, և Ա. Սարգիս վանքին մէջ ինքնանուէր զոհ եղու ընդհանուր կոտորածին:

Որոտնեցւոյն և Տաթեւացւոյն անունները չէին յիշուիր Պոլսոյ մէջ և Առաքելոց ցրին: Մխիթ, ընտել Երուսաղէմէն մէջ Հայ Եկեղեցւոյ հզօր պատման այդ խնկելի անուններու յիշատակութեան, ամէն պատարագներուն որոց կ'սպասաւորէինք, համարձակ կը յիշատակէինք եւ տակաւ սովորական գարձաւ:

77ին վերադարձանք յերուսաղէմ ընկերակցութեամբ դպիր Գրիգոր Եւթիւնեանի (Դէորդ Եպս. առաջնորդ Երուսալի) որ Երուսաղէմէն վերադարձած էր, ինն օր Աղեքսանդրիա յարամին պահելին ետքը հասանք Յոպաէ, ուր ուրախութիւնին պղտարեցաւ, Երուսաղէմէն եկած հրամանի մը վրայ, որով կ'արգիլուէր Գրիգոր Երուսաղէմ ելնելու. պարտաւորուեցաւ վերադարձան Պոլսի: Լուսահողի պատրիարքին լաւագոյն յատկութեանց մէջ միակ պահասութիւնն էր անընկանելի խստութիւնը: Վատարուած, կամ ինքնակամ զնացողները այլին չէին ընդունուեր. Գրիգորէն շատ առաջ Բարսեղ Սարկաւագ Այազմալեանը (Հմայեակ Եպս.) վատարուած էր, մեր պաշտօնավարութեան օրով ալ Կարապետ Սար-

կաւագ Պարտիզակցին (Վահան վարդապետ) վատարուեցաւ:

69ին Զամ Թագէն ելանք և 71ին Զամ Թագ մտանք մինչեւ 81. Մուրատեան թէւ ուսուցիչ էր եւ թէ՛ տեսուչ. Սաւալանի վիրջնականապէս Սթոռէն մեկնելէն ետքը՝ Այօնի խմբագրութիւնն ալ իր վրայ մնաց և մեր զասերը որոշուեցան և զործի լրձուեցանք, ատկաւ ընտելացանք եւ սիրեցինք պաշտօննիս. քաղաքացի զիշերօթիկ տղաքներ ալ ընդունուեցան և աշակերտներու թիւը քառասունի բարձրացաւ: Հայերնի ուսուցիչն էր Մաքրրէ Վրդ. Մարկոսեանը, որ երբեմն կ'աշխատակցէր Սիօնի, ինչպէս և Մովսէս Վրդ. Կէօմքիկէնեան և Գէորգ Սարկաւագ Շահինեան, որ հայալած բէժիմի ասածին զոհն եղաւ Տիգրանակերտի մէջ. իմ զասեր էին բնապատմութիւն, աշխարհագրութիւն եւ կրօնական. Մելքոն Սարկաւագ կը դասախոսէր թուարանութիւնն, բնոդչ. պատմութիւն և ըստ հարկին ուրիշ առարկայ. իսկ Մաքուտ Սարկաւագը կ'աւանդէր թուրքերէն և աղդային պատմութիւն:

Մի քանի տարի անփոփոխ կերպով այսպէս շարունակեցինք: Մաքրրէ Վրդ. պաշտօնով Եղիպատոս զրկուեցաւ, այս պատմաւած հայերէն զասերն ալ մեզ վիճակեցան. Մելքոնսկել Վրդ., տկարութեան առթիւ, բժշկաց խորհրդով Եւրոպա զնաց. վարժարանի վարչական զործերն ալ մընացին մեր երկին վրայ. վերադարձին կ'սպասուէր աւելի օգտակար զպրոցավարութիւն մը, ընդհակառակն երթևեկն ի վարժարան նօսրացուց եւ միարանական ինչին խնդիրներու պատճառաւ միարանակցութենէ քաշուելու և բարեկամներու աշխատութեամբ Զմիւռնիոյ առաջնորդութեան պատրաստութեանց սկսաւ:

Զմիւռնիոյ առաջնորդական ընտրութեամբ մեկնեցաւ Մուրատեան. վարժարանի տեսչական հոգը մնաց մեր վրայ. մատակարարական զործը ստանձնեց Մաքուտ Սարկաւագ, կարգապահական հոգն ալ Մելքոն Սարկաւագին և մեզ բաժին ինկաւ: Մուրատեանի մեկնելէն յետոյ Սիօնը մինչ ի մահ չարչարելու պարտաւորութիւնն ալ մեր վիճակեցաւ: 1877 յուլիս 37ին աւրեգա ձեռնադրուեցանք: Կարծիմ Զեր ուղածը պիտի զտնէք բաւական երկար գը-

բութեանս մէջ . առէք Զեզի պէտք եղածը  
ճշգկելով թուականները ՄԻՇՆի հաւաքա-  
ծոյներէն :

Ակրոյ ողջունիւ

Մնամ աղօթաբար

ԱԱՀԱԿ Բ. ԿԹ. կիլիմիթ

## ՊԱՂԵՍԻՆԱԳՐԱԿԱՆ

### ԴՐՈՅԵԼԻ ՀՈՒՐԵՐԸ

(Ծառանակորին և վեց)

ՅՈՂԵԿԻ ՃԱՄՄՐԾԻՆ ՎՐԱՅ

Երբ հիները անցնէին երուազէմէն Յազպէ<sup>1</sup>  
տանող ճամրէն, կը հանդիպէին հոյլ մը հորերու  
և ազրիւրներու, որոնք սակայն նուազ պատմա-  
կան արժէք կը ներկայացնեն Գարաւուն ունէր  
իր ազրիւրը, նաևն Ափազի ազրիւրին, ու իր ա-  
չազանը : Այդ ազրիւրին քայլ տեղի ունեցաւ այն  
արտասովոր կոլիք, ուր Գարիթի և Յերուազէի  
առանեկուական ախտահանները զիրար պակո-  
տոր ըլլին՝ մինչեւ վիրշին շունչը : Կարիսթաբրիմ,  
Գարաւունի շոր քաղաքներէն մէկը, ունէր իր  
ազրիւրը, զօր Խաչակիրները անուանեցին «Աղ-  
րիւր նարասից» : Այս կուրիւրը ու մէկ յիշատակ  
չ արթնեցին : Էջներն մինչեւ իմաստուն հն եկե-  
ղեցին մօտիկ կը տաններ ազրիւր մը, ուր Տա-  
նգուննուսուն, Ցամար կը հանդիպէր երթին ոս-  
քիր լուալու համար : Միրուն աւանդութիւնն մը,  
կառուած Խոն Ալիի ու համանուն արիւրին,  
կը կեցնէ անցորդը Յազպէի ճամրուն վրայ՝ Սա-  
րիսի կիրճին բերանը : Խոկ Ալի Քարիմ (Ծարհաց  
աղրիւր), ուր հնագոյն աւանդութիւնը կը զե-  
տակ Մարփամի այցելութիւնը Եղիսաբէթի, այս  
ճամրէն քիչ մը կը շեզի : Յոյզ պատշաճունը Ս.  
Կոյսի անունը տուած են նաև այս գեղեցիկ ազ-  
րիւրին, որ տեղին հարաստաթիւնը կը կազմէ :  
Միթէ կարիմի է ատարկանուիր՝ թէ Մարփամ այդ  
ազրիւրէն յանախ խմած Հըլլայ այս երեք ամիս-  
ներուն, երբ իրեն հիւր կ'ազրիւր իր ազգա-  
կանուհին մօտ :

ՅՈՐՄԱՆԱԾԻ ՀՅՈՒԺԻՆ ՄԷՀ

Հիւմա ընկերանանք Գալիլիացի ու խոսաւորներու  
կարաւաններուն, որոնք տաներէն ետք կը զու-  
նային զէզ իրենց հիւսիսի հնաւուր գաւառը :

Աթէ անոնք ուղեւորէին Յազպանանի հովի-  
տին վրայով, ճամրու առաջին մասին վրայ պի-  
տի շպատանէին ոչ հորերու և ոչ ազրիւրներու :  
Միայն Եթեանիայէն անզին «Արեգակի ազրիւրէին  
քովին ըրջան մը ընելէ ետք, զէմերնին պիտի ել-  
լէր անել ուզի մը, որուն խորը պահութան է  
այսօր «Ճզրուկներու ազրիւրը, որ քանի մը զա-  
րէ իրիր կը կոչուի «Առաքելոց ազրիւրը» :

Երբ Յարզանանի հովիտը բացաւի ճամրոր-  
դին առջեն, ահասարանը մէկէն կը փախուի : Եսը  
ու երաշու անազատին կը յաջորդէ արմաւենիներ-  
ով ձածկուած զաշտը, ուր է՝ հոյն եւ ուռնա-  
զորդ նոր կամ Հերազդէսի Երիքովը : Ներկայիս  
արեւազարձային բուականութեամբ հարուստ  
այս վայրը՝ անցեալին մէջ վայր մըն կը երաշ-  
տութեան եւ անզաւակութեան : Ո՞վ կը հաւա-  
տայ թէ ինչպէ անցեալի երաշտութիւնը, նոյն-  
ովէն ներկայի պարաբութիւնը առաջացած Ռու-  
լան միենոյն չուրէն : Երկրին բնիկները եկած  
էին որ մը ըսելու Եղիսէ մարգարէին : «Ահաւա-  
սիկ քաղաքին բնակուաթիւնը բարի է, ինչպէս  
ական իուկ կը տեսնէ, բայց ուրերը շար են եւ եր-  
կիրք, անզաւակը՝ Մարգարէն բուաւ : » Ինձի նոր  
կուն մը բերէք ու մէջը աղ զրէք : » Բնիրին՝ Աւ-  
մարգարէն չուրիր ակերուն քով գնաց, ձգեց ա-  
զգ և ըստաւ : «Ա՛յազէ կ'ըսէ Տէրը, կը բժշկեմ  
այդ Հուրերը ու մո՛գ Հըլլայ անկէ մահ եւ ան-  
զաւակութիւնն : Ու չուրերը բժշկուած բժշկուացան մինչեւ  
այսօր, Եղիսէի խօսքիրուն համանոյն :

Ներկայիս Եղիսէի ազրիւրը կը հոսի միենոյն  
առատաթեամբ եւ նոյնքան արգասաւորով, ինչ-  
պէս կը մարգարէի օրիուն, բզիսելով ստորատն  
այն ըլուրին, որուն վրայ շնուած էր Յեսուի  
կիրքով : Եր Հուրերը կ'ոռոգին պանանի, լեմո-  
նի, նորինչի և այլն պարակները, որոնք Երրորդ  
Երիքովիկ<sup>(\*)</sup> հարստաթիւնը կը կազմին :

Երիքովին անդին, զէզ արեւելք, աւազա-  
կուած ու մէջ, ուր իր անկոզինը վրած է, զեղ-  
նազոյն այլիքներով կը թաւալի Առուրը Գիորը:  
Բայց հոյրէն է զրացի իրմանը : Մինք հոս միայն  
կը խօսինք այն համեստ ու անշուր Հուրերու-  
մասին—ակեր, ազրիւրներ, հորեր ու շրամրար-  
ներ—, որոնք կազմաւած ըլլան պատմական, նոյն  
խոկ ազօտ, յիշատակի մը : Յարզանան, ինքնին,  
բնանատնդութիւնն է համակ :

Բնիքանի հովիտն ու Տիրերական ծավին  
անցած ճամանակ՝ Գալիլիացի ու խօսաւորները կը  
հանդիսին Յանձնուին — այսօր Ալի էլ Շնիւիլ —  
ու մօտերը գանուուու ակերու, ութ մզուն հնուու  
Ակիւթապարփանն : Հոյն կը մկրտէր Յավիաննէս,  
երբ չէր մկրտիր նեթանիայի և կամ Երիքովի հան-  
դիուակց նեթարրայի մէջ :

ՍԱՄՄՐԾԻԱՅԻ ՄԷՀՅՆ

Հարաւան հիւսիս յիստակ ճամրան զէպի Գա-  
լիլիա, Կ'անցնէր Սամարիայէն՝ զրիմէ ուղիղ գի-  
ծով : Հրեաները այդ ճամրուն վրայ ստէու լու-  
տանքներու կ'ենթարկուէն իրենց զարաւոր ու-  
սուներուն՝ Սամարացիներու կողմէ :

Ոնդամ մը, զոյց Երուազէմի առաջինու ւ-  
ղեւորաթիւնն զարդին, Ցիսուս այս ճամրան ընտ-  
րեց աշակերտներուն հնուու Բնիկերանանք իր ու-

(\*) Եւթեաց Երիքով Աբասիր օով շինած է Աթիլ  
Բնիքայի իւ անցրամին՝ Աբերամի նես ու նազումին  
զունելու կանգնած է իւ կըսեւ որիին՝ Սեպորի նես:

Մ. թ.